

ՎԱՐԴԱՐԱԿԱՆ ՅԱՅՍԱ

Կարմիր խորհուրդ, կարմիր խորհուրդ է հագեր
Հորիզոնն այս իրիկուն.
Բո՞ց վերջալոյս... որ այժմ հրաշքոտ օրերուն
Կարմիր վախճանը կու լայ...

Յուլքեր կու զան... ու հեշտանքի համբոյրով
Հոգիս մէջ կը մեռնին...
Ա՞ն, կը սիրեմ կոյս հրճուանքերը տանջող
Այդ հառաջները լոյսին:

Վերջին պահն է. վերջալոյսի արեւուն
Ազօթքն այլեւս կը լոէ...
Բայց գեռ կը զգամ սարսուն հոգւոյս ալքին
Այդ աղբիւրէն երկարող... [մէջ]

Պուտ մ'ալ, պուտ մ'ալ, գեղեցկութեան աղբիւրին
Այդ վարդաբոյր նեկտարէն.
Հոգիս լեցուի թող այդ կարմիր խորհուրդով
Ու դիւթանքներ երգին:

Յ. ՄՐԱԳԻՈՒՆՆԱՆ

Ս Պ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

Երգըս ծաղիկ յիշատակիդ անբասիր,
Ո՞վ հայրենի Մուսա լեռ.
Քեզի, որ զիս ինչպէս որդի սիրեցիր
Գրած սրտիս մէջ հուր ու սէր:

Ցալթ բարձունքիդ հովանոյն տակը բարի
Ես ապրեցայ հեշտագին,
Ուր ամէն օր լըսեցի ձայնն օրօրի
Գիւղիս սիրուն կոչնակին:

Ես սիրեցի քու կողերուն վըրայ պերճ
Շընչել կեանքով դալարուն,
Եւ օրհնութեանց մէջ սրտառուչ եւ անվերջ
Հիւսել երգերն օրերուն:

Պատմէ ինծի ինչ որ անոնց խօսեցար
Խորհրդաւոր եւ լըսին.
Խօսէ որ ես ալ մասնակցիմ քաջաբար
Անոնց կեանքի սարսուսին:

Ներշընչեցիր խորն էութեանը թափուն
Ազդեցութիւնը վըսեմ.
Եւ ըրիր զիս եւ լզգայնիկ եւ խոհուն
Որ քու մնծ փառքըդ հիւսեմ:

Գեղի կու զամ ձօնել պաշտօն մ'հոգիէս
Այս լուսաշատ գարունին,
Գեղի որ գեռ տաք ծոցիդ մէջ կը պահես
Մեծ յիշատակն արիւնին:

Քու կենսատու լայն ծոցիդ մէջ կը հանգչին
Օրօրներուդ մէջ պարզկայ
Կահատակները սուետահայ մնծ փառքին
Ալիւծակերպ եւ հսկայ:

Պատմէ ինծի ինչ որ անոնց խօսեցար
Խորհրդաւոր եւ լըսին.
Խօսէ որ ես ալ մասնակցիմ քաջաբար
Անոնց կեանքի սարսով լուսութեան մէջ
Թանձրօրէն մոոցած, և անոպայ արհաւարհանքով իրենց իսկ սուտանուն հայ
Եղբայրներուն: Անհրաժեշտ էր Հրանդի պէս
«Դառնացած սրտի բանաստեղծ մը» որ
Գրեթէ քահանայական կոչումով մտնէր
այդ խոնարհ հերոսներուն մէջ, բանար
անոր պատառոտուն սիրալ, որ գաւառացիի

Յ. ԴԱՒԻԹՅԱՆ

ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ

ՀՐԱՆԴ (ՄԵԼՔՈՆ ԿԻՒՐՃԵԱՆ). — ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՐԿԵՐ
Ա. ՊԱՆԴՈՒԽՏԻ ԿԵԱՆՔԵՆ. — Բ. ՊԱՏԿԵՐՆԵՐ ՈՒ ՎԻՊԱԿԱՆԵՐ
Հրատ. Ն. Գ. Բ. Փարիզ. 1931

Խոնարհ և տառապալից կեանքը՝ ուր
ապրեցաւ պանդուխտ հայ աշխատաւորը,
զրկանքներու ծանը լուծով և կարօտի
լափիզող կրակով, Հրանդի մէջ կ'ունենայ
ցաւակից եղբայր մը, զգայուն և գիտակից
երգիչ մը:

Ոչ ոք այնքան դառնօրէն զգացեր է
պանդխտութեան ահաւորութիւնը, բան
մենք հայերս, և ոչ ոք կարող է այնքան
խոր եւ իրական երգել այս տանջանքը
քան նոյն ինքն մենք տանջուողներս:

Ահա Հրանդի նամակներուն իսկական
կրոշմը կը կազմէ անոր անկեղծ յուզումը
զաղթականի կեանքին այս տիուր իրա-
կանութեան առջեւ: Ինքն ալ պանդուխտ
էր, ինքն ալ տառապած, քշուած, մատ-
նուած թրբական սեւ բախտին անողորմ
հարուածներէն. բան այս ազնիւ հոգին ոչ
ոք կարող էր այսբան քնքշօրէն, եղբայրո-
ւէն նոյնանալ հայ զաղթականի ցաւին
հետ:

Ահ որբան տիուր է եղեր պանդուխտ
աշխատաւորի կեանքը: Ո՞վ մեզմէ եղ-
բայրօրէն մօտեցած էր անոնց զթառատ
սրտով, ո՞վ ան մայրը աստուածային համ-
բոյրով սրբած էր անոնց արցունքը: Ա-
նոնք կը տառապէին մութ լուսութեան մէջ
թանձրօրէն մոոցած, և անոպայ արհաւ-
արհանքով իրենց իսկ սուտանուն հայ
Եղբայրներուն: Անհրաժեշտ էր Հրանդի պէս
«Դառնացած սրտի բանաստեղծ մը» որ
Գրեթէ քահանայական կոչումով մտնէր
այդ խոնարհ հերոսներուն մէջ, բանար
անոր պատառոտուն սիրալ, որ գաւառացիի

ԲԱԶԱՐ. ՅՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ 1931

տաք սիրտն է, սիրտ մը երկնցի կապոյ-
տին պէս խոր ու պարզ, տեսնելու համար
թէ որբան անանուն զինուորներ կան սի-
րոյ պարտականութեան մէջ տանջուող:

Հրանդի նամակները չափազանց պարզ
են, զրեթէ անարուեստ, կարծես նոյնինքն
Բալուցի կամ Մշեցի պանդուխտ բեռնա-
կիրն է որ իր բթացած մատներով մրոտ
ու դեղին թուղթին կը յանձնէ ինչ որ
զգացած է իւր մուլ ու ցած օձախին,
սգաւոր կնոջ ու մօր հանդէպ, անոյշ
խապրիկով սարերէն անդին, ծովերէն ան-
դին, հեռուն, հեռուն:

Հեղինակին նկարազրած բոլոր տիպար-
ներն ալ առաջինի և վեհովի անձեր են,
անոնց դէմքերուն վլայ կը կարդացուի
ազնուական ցեղի մը տանջանքը, անձեր
որ ընտանեկան, որդիւական սիրոյ պար-
տականութենէն զատ ուրիշ մտածում չու-
նին. որբան գեղեցիկ զասեր մեր դպրու-
ցուկան սերունդին, անոնք կը մաշին, կը
մեռնին սիրով ու կարօտով կտոր մը հաց,
ինդումի շողիկ մը հայթայթելու համար
զաւաոի մէջ ապրող իրենց թշուառ բե-
կորներուն:

Պանդուխտի նամակներուն նուիրական
տառապանքը և կսկծալի էջերը կը կազ-
մեն ոչ այնքան Երկրի կարօտին մղձա-
ւանջը, որբան երիտասարդ կեանքերու
գալար հունձքը: Երբ անշուր տուներու,
խաներու մութ ու խոնաւ անկիւններուն
մէջ կուշտ առ կուշտ շարուած անգոյն
և անանուն թշուառներ, ինչպէս տհաս
ծաղիկներ կը խոնարհին իրենց գեղեցիկ